

ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱԿՏՈՒԱՆ

A CATALOGUE OF ARMENIAN MANUSCRIPTS By Sirarpie Der Nersessian Dublin, 1958

Հայերէն ձեռագիրներու ցուցակագրութեան և ուսումնամասիրութեան նույիրուած գործերու շարքին վրայ արժէքաւոր յաւելում մը արձանագրուեցաւ Պրօֆ. Ալիքարփի Տէր Ներսէսեանի պատրաստած զոյգ հաստրներով, որոնց առաջինը կը Ներկայացնէ Chester Beatty Մատենագրանի հայերէն աւելի քան 60 ձեռագիրներու ցուցակագրութիւնը. իսկ երկրորդը նոյն ձեռագիրներէն առնուած նկարներու նմոյներ, զետեղուած 67 թիրթերու վրայ, մաքուր ապագրութեամբ:

Օր. Տէր Ներսէսեան սոյն Ցուցակը և Ներածութիւնը աւարտած է 1951ի ամառու: Ապա մերձաւոր արենելքի մէջ իր անցուցած տարեկոր ժամանակի ընթացքին քաղած նորանոր տեղեկութիւններով աւելի ևս հարստացուցած է իր երկասիրութիւնը: Գիրքին Ներածութիւնը, էջ xix-xliv,

(454-5): ի հաւատոյ Ճառէն Մովսէսի Քերթաւակաւրն. ԱՄարդկայինն ասուածային, և որ յերկրէ՝ յերկնից եկեալ ...» (455-6): Թէսփիւս Ալեքսանդրոս (459): ի հաւատոյ Թղթսյն Ստեփանոսի Սիւնեաց Եպս.ի. Պատասխանի Անտիոքա Պատրիարքին (էջ 460-462: — Հմմտ. Գիրք Թղթսյոց, 331): Մանուէլի Եպս.ի. վասն տաւնի Խաչըն. Շի ձեռն Կոստանդիանոսի մեծի հաստեցաւ ...» (463: — Հմմտ. Տաշեան, Ցուցակ, էջ 768 ա): ի հարցաքննութենէ Ասորց. և Ասէ Խոսհակ առ Վրէմ Վարդապետն իւր ...» (467-470: — Հմմտ. Տաշեան, Ցուցակ, էջ 722 բ):

Վերոյիշեալ գրողներէն ոմանք ուրիշ տեղ չեն յիշուած ցարդ և շահեկան նեմծապէս:

Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ

Հայկական մանրանկարչութեան վրայ ընդհանուր տեսութիւն մըն է, ուր ցոյց կը տրուին յատկանչական գիծերը տարրեր գպրոցներու, և անոնց առընչութիւնները իրարու հետ: Հայ մանրանկարչական արուեստը ունի իր սեփական նկարագիրը, չնորիւ այն իրողութեան որ հայ արուեստագիտները պարզ ընդօրինակողներ չեն եղած, այլ կրցած են օտար արևուտներու տարրեր և նոյնիսկ հակամարտ հոսանքները խանձել իրարու ճարտարօրէն և ծնունդ տալ ինքնուրոյն ստեղծագործութեանց, մանաւանդ այն գարերուն երբ Հայերը ունին անտեսական և քաղաքական ինքնիշխանութիւն:

Ցեռագիրներու նկարագրութիւնները տրուած են մանրամասնորէն, հանդերձ նկարներու ընդգրածակ բացատրութեամբ: Ապա յաւելուածարար կցուած են ճոխ դիւտողութիւններ՝ ձեռագրի Գրչին և նկարչին ոճին, կենսագրութեան և այլ աշխատութեանց մասին: Այս կերպով հատորը ըստացած է մանագիտական ուսումնամասիրութեան մը հանգամանքը (էջ 3-193):

Ցուցակագրուած ձեռագիրները ընդհանուրագէս եկեղեցական գիրքեր են, այսինքն Յ Աստուածաշունչ, Յ Աւետարան, 1 Նոր Կտակարան, 2 Սաղմոսարան, 5 Շարական, 4 Ճաշոց, 4 Յայսմաւուրք, 1 Մաշտոց, 1 Տօնացոյց, զանազանք 5, և հատակուորք 7. ընդամենք 67 կտոր: Գալուզ անոնց հնութեան՝ կը բաժնուին սապէս. ԺԲ. Դար 3, ԺԳ. Դար 3, ԺԴ. Դար 7, ԺԵ. Դար 8, ԺԶ. Դար 8, ԺԷ. Դար 33, ԺԸ. Դար 5: Նկատելի է որ այս Ցուցակին պարունակած ձեռագիրներուն կէսը Աւետարան է. միւս կողմէ գարձեալ կէսը կը պատկանի ԺԷ. Դարուն:

Ցարգէլի Հեղինակուհին կողմէ օգտագործուած բազմակեղուեան մատենագրութիւնը — որ տրուած է հինգ մեծագիր և երկսիւն էջերով (195-199) — և համեմատուած մեծաթիւ ձեռագիրներու ցանկը (էջ 211-216) ի յայտ կը բերէն ոչ միայն իր լայնածաւալ հմտութիւնը, այլ նաև խղճամիտ և ծանր աշխատանքը, որով կարելի եղած է ի գլուխ հանել այս հոյակապ և պատուարեր երկը:

ՆՈՐԱՅԻ ԵՊՍ.